

## ՀՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Ո Ֆ Ի Բ Ը Ե Լ Ո Բ Ա Ր Ա Գ Ո Բ Ը Ը

Ոճրագործութիւնը պատժելու միջնադարեան կերպերը ամէնուն ծանօթ են իրենց յատկանշանական յղացումներով։ Ծիծաղելի կարդ մը մեթուները մէկ կողմ դնելով, մենք կը տեսնենք ամենէն անդութ ու բարբարոսական վարմունքը ոճրագործներու հանդէպ, անցեալ դարերուն մէջ։ Ներկայիս, սակայն, այդ բրածոյ ձևերն ու տմարդի անդութիւնները մեծ մասով վերցուած են և անցեալը յիշեցնող կարդ մը մեթուներ, բարեփոխուած ու տանելի վիճակով կը ներկայանան հանրութեան։

Ոճրագործներու, ուսումնասիրութիւնը շատ հին չէ։ Ես ծանօթ չեմ արտասահմանի հոգեբան – ոճրաբան հեղինակութեանց, սակայն հոս Ամերիկայի մէջ, ներկայ օրերու յառաջապահ ոճրագէտ մըն է Տօքթ։ Հիլի որը շատ մը տարիներ պատանիներու հոգէախտաբանական հաստատութիւններու առաջնորդ է եղեր։ Այս տողերով ես կը փորձեմ տալ իր կարդ մը վարակածներն ու տեսութիւնները՝ ոճրի ու ոճրագործներու մասին։ Պէտք է ըսել որ Տօքթ։ Հիլի այդ երկար ժամանակամիջոցի ընթացքին ուսումնասիրեր է հազարաւոր պատանի, երիտասարդ ոճրագործներու էութիւնը, քննելով անոնց անցեալը, ներկան, ժառանգականութիւնը, և մտաւոր վիճակները, հոգեբանի դդոյշ ու ապերախտ հետաքրքրութեամբ։

Ի՞նչ է Ամերիկայի ոճրագէտներուն և միւսներուն տեսակէտը ոճրի մասին։ Արդեօք կրնա՞ն մեզի բացատրել ոճրին պատճառները, և ի՞նչ կը խորհին ոճրագործները դատելու ներկայ կերպերուն և պատիմներու նպատակի մասին։

Բանտապահէն մինչև ոստիկաններն ու դատաւորը-բացառութիւնները չհաշուելով-անտեղեակ են ոճրագիտութեան։ Մայն ոճրագէտները կը հասկնան ոճրագործը զգուշացնելու, բարեփոխելու գաղտնիքը։ Հակառակ այս իրականութեան անոնց շատ քիչ կամ բնաւ տեղ չէ տրուած այդ դաստիարակութեան բարդ կիրառումները գլուխ հանելու համար։

Ոճրաբանը՝ կենսաբանի, ընկերաբանի, ժառանգականութեան մասնագէտի, հոգէախտաբուժութեանց և մտաւորական վիճակներու դիտութեանց մարմնացումն է։ Ան կը հաւատայ որ ոճրիր նման ուրիշ բոլոր վարմունքներու, մասնաւոր անհատներու վերաբերումն է որոշ միջավայրերու հանդէպ։ Այս կարգէն են արտաքին ազդեցութիւններ և դէպքեր։ Աղքատութիւնը, անդործութիւնը ամուսնական ապեր-

ջանկութիւններ են. կ'օգնեն ոճիրը յօրինելու. բայց շատ կարևոր պատճառներ չեն: Կարելի չէ երեսակայել ոճիր մը որ ի յառաջադրունէ կապուած ըլլայ մտաւոր վիճակի մը հետ: Մէկը իր ծանր թշուառութեան մէջ զբամ կը գողնայ, իսկ ուրիշ մը միենոյն կացութեան մէջ այդ բանը չըներ: Ինչո՞ւ առաջինը գողցաւ ու երկրորդը ոչ: Հարուատ մէկն ալ ոճիր կը գործէ. ուրիշ հարուատներ չեն ըներ. նմանապէս նախանձոտ ամուսին մը իր բարկութեան նոպային կը սպաննէ իր կնոջ սէրը գողցող մէկը, ուրիշ մը միենոյն վայրկեանին միենոյն պարագաներուն տակ կը հանդուրժէ:

Ի՞նչ են ասոնց գաղտնիքները: Ոճրաբանները կը պնդեն որ ամէն ոճրական արարք, մասնաւորապէս ունակութեամբ ոճրագործներ, ունին որուշ, սահմանելի մտքի վիճակներ կամ անհատականութիւն (Ես) մը որ ոճրային կեանքը ո՞չ միայն հաւանական, այլ և անխուսափելի կը դարձնէ: Մինչեւ որ այս պարագաները չը փոխուին կամ չվերնան, յոյս չեայ որ ոճրագործը լսաւ գործ ընէ:

Ոճրագէտը կը հաւատայ որ բանաը գպրոց մը, հիւանդանոց մը ոլէտք, է ըլլայ ոճրագործին համար և լսու այնմ զիտական վերաբերումի առարկայ: Բանտին մէջ միայն պէտք է կերպարանափոխել մարդուն ներքինը, — ահա կենսական հարցը որով կը զրայի ներկայ ոճրագէտը: Որովհետեւ պէտք է ընդունիլ որ ոճրագործներու հարիւրէն յիսունը և քիչ մըն ալ աւելի, մտաւոր հիւանդներ են: Զմուննանք հոս յիշել անծորակ գեղձերու զերն ալ, որոնք շատ անգամ ոճրաբանական երևոյթներ կը պարզեն (Endocrines): Այս հիւանդագին անձնականութիւնը սկսատասխանաւու է հակաբնական այն բոլոր ընթացքներուն զորս անոնք կը ցուցնեն:

Ոճրաբանին համար ներկայ բանտերը չեն բարւոքեր ոճրի ցաւոտ հարցը: Ոճրագործը բարւոքելու, դարմանելու ո՞չ մէկ մէկ մեթոդ գոյութիւն ունի հոն. ան կը մտնէ ու. կելլէ կրկին վերադառնալու համար: Պատիմքը արժէք չունի, երբ մարդուն եսը չէ փոխուած: Նոյնը չը պիտի խորհէինք հիւանդանոցի մը համար, երբ հիւանդներէն շատերը չըուժուած գուրս կուրան. տեսակ մը բացասական արդիւնք որը արդահատելի է տեսնողին ու լսողին:

Բայստերու ներկայ սիսթեմին փոխարէն, ոճրագէտը պիտի կազմակերպէր մասնաւոր հաստատութիւններ, ընդունելու, ախտաձանաշելու և դիտական տուեալներու համաձայն դարմանելու համար ոճրագործները, այնպէս ինչպէս ունէ հիւանդանոցի մը հիւանդները:

Խնդիրը հոն է թէ որքան պատեհութիւն պիտի արուի որպէսպի ոճրագէտը աներկեան ու անկաշկանդ, գատաւորներու կշտամբութիւններէն աղատ, զննէ, ուսումնասիրէ իր հիւանդները...:

Ուստըր

ՏՕՔԹ. ԳԵՂԱՄ ՍԵՐՈՒԲԵԱՆ